

# ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԳԱՂՈՒԹԱՀԱՅՈՒԹԻՒՆ

## ՆԵՐՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒ ՀԱՐՑԸ

### ԵՐԵՒԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ՆՌԱՄԸ

Խորհ. Միութեան նոր Սահմանադրութեան ի մօտոյ Մոսկուա դումարուելիք համաժողովին վաւերացման ենթարկուելուն առթիւ՝ Խ. Հայաստանի ներքին սահմաններու հարցի մասին գաղութահայ որոշ կազմակերպութեանց կողմէ քաղաքացի Սթալինին խնդրագիր մը զրկելու առաջարկը, զոր Բաշայեան եւ ես մէջտեղ դրինք, ունեցաւ՝ մեր գաղութահայ կազմակերպութիւններէ, թերթերէ եւ անձնաւորութիւններէ ոմանց մէջ՝ ազնուօրէն բմբրոնողներ եւ դնահատողներ, եւ ունեցաւ նաեւ իմաստակ խծրծանքով կամ չարամիտ խեղութիւրումով անոր արգելք հանդիսանալ ջանացողներ: Ինչի՞ մէջ կը կայանայ այդ հարցը, եւ մենք ի՞նչ է որ կ'առաջարկէինք: Լաւ է որ անդամ մը եւս ատիկա որոշապէս բանաձեւեմ, որպէս զի ընդգրկմասններուն թեթեւամտութիւնը կամ անուղղամտութիւնը պայծառօրէն ի յայտ գայ եւ ատով իսկ կրէ՝ խոհական ու պարկեշտ մարդոց կարծիքին մէջ՝ այն բարոյական պատիժը որուն արժանի է: Նոր Սահմանադրութեան մէջ՝ զոր Սթալինի նախագահութեան տակ շարադրած է յատուկ մասնախումբ մը, Հայաստան, Վրաստան եւ Ատրպէճան կը գաղտնի իրր կողմասեան համադաշնակցութիւն Խ. Միութեան հաւաքաբար անդամակցելէ, այլ կը դառնան անջատ պետութիւններ եւ իւրաքանչիւրը Միութեան մէջ առանձնապէս կը մտնէ իրր անդամ. եւ ասիկա լաւ բան մըն է: Սակայն եւ այդ Սահմանադրութեան բնագիրը, զձեռով Միութեան անդամակցող ամէն մէկ պետութեան սահմանները, լեռնային Ղարաբաղը, լեռնային Գանձակի մէկ մասը Ատրպէճանին կցուած կը պահէ, Նախիջևանի եւ Շարուր - Գարալագեազի շրջանը Հայաստանին

անջատուած ու Ատրպէճանէն կախում ունեցող, եւ Ախալքալաքի գաւառը՝ որ մեր հին Ջաւախքն է՝ Վրաստանին կցուած: Այս չորս հայկական հողամասերուն երեքը ցարական շրջանին է որ Հայաստանէն դատուած եւ վարչականօրէն դրացի երկիրներուն կցուած են: Միայն Նախիջևան - Շարուրի շրջանն է որ 1920ի հայ - թուրք աղետալի պատերազմէն յետոյ, յաղթական թուրքին ձեռքով անջատուած է Հայաստանէն եւ դրուած Ատրպէճանի հովանաւորութեան տակ, եւ թուրքիա յաջողած է Խ. Միութեան կեդր. կառավարութեան ինչպէս եւ խորհրդայնացած Հայաստանի կառավարութեան ընդունիլ տալ այդ պայմանը:

Անցեալին մէջ տեղի ունեցած այդ անարդար կարգադրութեանց դարմանումը խնդրելը Խ. Միութեան կեդր. կառավարութենէն եւ մեր Հայաստանին դրացի երկու եղբայր կառավարութիւններէն, ոչինչ կրնար ունենալ զրգոխչ կամ թշնամական: Իսկ բոլորովին լուռ մնալը՝ Նոյեմբերի վճռական համաժողովէն առաջ, կը նշանակէր վերջնապէս խոնարհիլ այդ անարդարութեանց առջեւ եւ զանոնք նըւերագործել: Ուղղել այդ հարցի մասին խնդրագիր մը (եւ ոչ թէ բողոքագիր կամ կուռի յայտարարութիւն) եւ ուղղել զայն յանուն այնպիսի հայ կազմակերպութեանց որ ցարք Խ. Հայաստանի եւ Խ. Միութեան հանդէպ բարեկամի ու գործակիցի դիրք բռնած են, բարեկամութեան, վստահութեան յարգանքի նոր ապացոյց մը տալ էր անոնց:

Ահա թէ ինչու է՞ն առաջ Հայ Գաղթականաց կեդր. Յանձնաժողովին առջեւ զրինք հարցը, առաջարկելով որ խնդրագիրը անոր անունով զրկուէր: Գաղթ. կեդր. Յանձնաժողովը

միշտ բարեկամական դիրք մը բռնած է թորհ. Հայաստանի եւ թորհ. Միութեան հանդէպ, թ. Հայաստան ներգաղթի գործին միշտ բերած է իր աջակցութիւնը. հասկանալի էր որ ան այդպիսի դիմում մ'ընէր թորհ. Միութեան կեդր. կառավարութեան մօտ, դիմում որ արդէն զըլխաւորապէս՝ ըստ մեր մտածման՝ պիտի կրթթընէր ներգաղթի ծրագրին վրայ, որու անունով գաղութահայութիւնը իրաւունք ունի, ո՛չ միայն իբր հայ ազգի մէկ կարեւոր մասը, այլ իբր ներգաղթի փրկարար գործին պէտք ունեցող մասը, փափաք արտայայտելու եւ խնդրանք ներկայացնելու, որովհետեւ այժմեան աղքատ ու փոքրածաւալ թորհ. Հայաստանը հնուց ի վեր հայկական եղած եւ այժմ ալ մեծ մասամբ Հայերէ բնակուած շրջաններու իրեն դարձուելովը՝ թէ՛ հողով, թէ՛ աշխատող բազուկներու թիւով, թէ՛ հասոյթներու քանակով քիչ մ'աւելի ճոխացած ու զօրացած, աւելի մեծ չափով կարող կը դառնայ գաղթականներ ընդունելու եւ տեղաւորելու:

Պ. Ա. Թէրզիպաշեան հակառակ արտայայտուեցաւ մեր առաջարկին: Յանձնաժողովին միւս անդամները լուս մնացին (երկու կարեւոր անդամներ ալ բացալիայ էին): Մենք, տեսնելով մեր ընկերոջ բուռն հակառակութիւնը, չուզեցինք հարցին մանրամասն պարզարանութիւնն ընել, հերքել մեր ընկերոջ առարկութիւնները որ մեաձպէս վիճելի էին, ու փոխանակ վէճ մը յարուցանելու Գաղթ. Յանձնաժողովին մէջ, նախընտրելի համարեցանք դիմել Հայրենակցականներուն, որոնք արդէն թ. Հայաստանի վերաշինութեան եւ ներգաղթի գործին մէջ աւելի ակներեւ ու բազմաձեւ գործակցութիւն մը բերած են, եւ անոնց մ'ընողով ուղեցինք ջանալ իրադործել խնդրապրի մը ուղարկման ծրագիրը: Տարօրինակ յօդուածի մը մէջ, զոր Արագած շարաթաթերթը հրատարակած էր, Պ. Թէրզիպաշեան կ'ըսէ թէ «Գաղթ. Յանձնաժողովին մէջ հարցին քննութիւնը հինգ վայրկեան շտեւեց... առաջարկը մերժուած էր առանց վիճարանութեան:» Եթէ ասիկա ճիշդ ըլլար, եթէ իրապէս այդ Յանձնաժողովին անդամները՝ հինգ վայրկեա-

նէն պակաս տեւող հարեւանցի քննութեամբ մը, առանց ո եւ է վիճարանութեան՝ մերժած ըլլային այդպիսի կարեւոր հարցի մը մասին ներկայացուած առաջարկ մը, պէտք պիտի ըլլար դանոնք աշխարհիս ամենէն թեթեւօլի ու անխղճամիտ մարդիկը համարիլ: Այդպէս չէ սակայն, ու չէր կրնար ըլլալ: Հարցը քննութեան բնաւ չգրուեցաւ մեր ընկերներուն կողմէ, ուրեմն եւ կարելի չէ ըսել թէ մերժուեցաւ. մենք է որ, տեսնելով մեր մէկ ընկերոջ հակառակութիւնը, յայտնեցինք թէ նախընտրելի էր հայրենակցականներուն առջեւ դնել այդ հարցը եւ շարեցինք մեր առաջարկին վրայ:

Ատկից անմիջապէս յետոյ, մենք հրաւրեցինք ուրեմն քանի մը հայրենակցականներու կարեւոր անդամները, Բարեգործական շրջանակէն քանի մը ծանօթ դէմքեր, այդ հարցի մանրամասնութեանց իրազեկ քանի մը անձնաւորութիւններ, եւ մեր առաջարկը պարզեցինք անոնց: Առաջին երկու ժողովներուն, հակառակ Պ. Թէրզիպաշեանի եւ ուրիշ քանի մը անձերու ընդդիմախօսութեան, մեծամասնութիւնը համակիր վերաբերմունք ունեցաւ դէպ ի մեր առաջարկը, եւ երկրորդ ժողովին՝ կարգադիր յանձնախումբ մը անուանեց՝ ծրագրին իրականացումը վարելու, խնդրագրին վերամրչակումը լրացնելու համար: Այդ ժողովներէն առաջ, նոր երկիրը, արդէն սկսելով իր պայքարը մեր առաջարկին դէմ, կը յիշատակէր նաեւ՝ մեզի դէմ իբր փաստ՝ թէ Գաղթ. Յանձնաժողովը որուն նախ ներկայացուցած էինք այդ առաջարկը՝ մերժած էր, Թէրզիպաշեանի ընդդիմութեան վրայ: Այդ ժողովներուն մէջ ալ, արդէն, Պ. Թէրզիպաշեան Գաղթ. Յանձնաժողովին մէջ անցածը՝ իր հասկցած ձեւով — ծրագիր մը բերուած եւ միաձայնութեամբ մերժուած — մէջտեղ նետեց, մեր առաջարկը ժողովականներուն մօտ վարկաբեկելու համար (եւ յայտնի է թէ բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներուն մէջ բնաւ պատշաճ եւ օրինաւոր չի համարուիր որ Յանձնաժողովի մը մէջ դըրուած առաջարկի մը հետեւանք տրուած ըլլալը հրապարակէ ժողովականներէն մին, երբ Յանձնաժողովը որոշած չէ այդ մասին հրա-

պարակային յայտարարութիւն մ'ընել) . այս բոլորը սակայն չյաջողեցաւ Հայրենակցականներուայդ երկու ժողովներուն մէջ մեր առաջարկը վիժեցնելու :

Վերջին հաւաքումին , որուն հրաւիրած էինք ներկայացուցիչները բոլոր Հայրենակցականներուն որոնց հասցէն կրցանք ունենալ , մասնակցող տասներեօթը Հայրենակցականնեւրէն եօթը թեր եւ տասը դէմ արտայայտուեցան , որով փարիզահայ Հայրենակցականներու անունով այդպիսի խնդրագիր մը զրկելն անհնար դարձաւ : Ատոր պատճառը՝ այն վատասողը եւ ինքն իր մէջ հակասական վայնասունն է զոր փրցուցին հակառակող չորս տեսակ հոսանքներ , — նոր երկիր եւ Զանգու թերթուկներու նենգամիտ ու անբարոյական պայքարը՝ «Դաշնակցականներու սարքած մէկ խաղն է սա , եւն» , ՀՕԿի վերին վարչութեան քաղաքավար բայց ժխտական դիրքը , հայկզուեան ապագային Դաւիթեանական համայնավարներու անպատկառ թէզը թէ « սահմաններու հարց զոյուցիւն չունի» , եւ Պ . Թէրզիպաշեանի մելտորամական հաւարը՝ «Ահաւոր աղէ՛տ կըրնայ յառաջ գալ , արիւն կրնայ թափիլ , 400 , 000 Հայեր կորան այդ հարցին երեսէն , նորանոր կորուստներու պատճառ չըլլանք , եւն .» :

Իրարմէ տարբեր , բայց զրեթէ հաւասարակէս խախուտ այդ տեսութեանց ինչքան եւ ինչու սխալ ըլլալը Արագածի մէջ բացատրեցի , պէտք չկայ որ հոս կրկնեմ : Պիտի ըսեմ միայն որ նոր երկիրի պէս աղբաթերթի մը եւ Զանգուի պէս իմաստակաթերթի մը հետ համախոհ ու զործակից դոնուած ըլլալը այդ հարցին մէջ , արդէն ինքնին բաւական ծանր պատիժ մըն է Պ . Թէրզիպաշեանին համար :

Մեզի այս հարցին մէջ համաձայն եղան խումբ մը շահեկան Հայրենակցականներ , քանի մը կարեւոր անձնաւորութիւններ , Ռամկ Ազատ . կուսակցութեան մեծագոյն շրջանակին , Ամերիկայի շրջանակին , օրկանը՝ Պայքար , եւ Ս . Դ . Հնչակեան կուսակցութեան կեդր . վարչութեան պաշտօնաթերթը՝ Հնչակ : Մեզի համաձայն արտայայտուեցաւ նաեւ Դաշնակցութենէն բողոքելով հեռացած Մարտկոցական խումբին ներկայացուցիչ Մեսրոպ Գու-

յումճեանը , որ Արագածի մէջ հրատարակած իր կուռ յօդուածով ջերմօրէն ջատագովեց մեր նախաձեռնութիւնը : Մեզի լիովին համամիտ էր նաեւ Դաղթականաց Կեդր . Յանձնաժողովի իրաւարան անդամը , Զարեհ Սրտպեան , որուն ցոյց տուած էի խնդրագրին պատճէնը եւ որ զայն իբր պաղափար եւ իբր ձեւ շատ լաւ գտած էր : Մեզի համաձայն եղան նաեւ՝ էականին մէջ՝ Արագածի առաջնորդող յօդուածները գրող բազմամեայ գործիչը՝ այդ թերթին մէջ հրատարակած մէկ ընդարձակ յօդուածով , ինչպէս եւ Ռամկ . Ազատական հանրաձայնօթ հրատարակագիր Լեւոն Թիւթիւնճեանը որ այդ մասին բովանդակալից յօդուած մը հրատարակեց Եդիպտոսի Ռամկ . Ազատական օրկան Արեւին մէջ : Այդ երկուքը իրենց յօդուածին մէջ կը բերէին խել մը փաստեր հաստատելու համար թէ Պորհ . Հայաստանի ներքին սահմաններու հարցը , զոր մենք կը յարուցանէինք , իրական էր , լուրջ էր , արդար էր , թէ հայ ժողովուրդը այս հարցին մէջ ունէր անհերքելի իրաւունքներ , թէ անշուշտ պէտք էր եւ կարելի էր սպասել որ այդ անարդարութիւնները որոնք մեծ մասամբ ցարական բեթիմին օրով զործուած են եւ զոր դաշնակիցները իրենց յաղթանակէն յետոյ՝ հակառակ երկու հայ Պատուիրակութեանց բոլոր զիմումներուն՝ չուղեցին դարմանելու համար ճիշդ մ'ընել , դարմանուէին ժողովուրդներու ինքնորոշման սկզբունքն ընդունող արդարամիտ խորհրդային բեթիմին ղեկավարներուն կողմէ : Դժբաղդարար երկուքն ալ իրենց յօդուածը վերջացուցած էին եզրակացութեամբ մը որ յօդուածին համապատասխան չէր : «Քանի որ , կ'ըսէր Արագածի աշխատակիցը , նոր երկիր ու Զանգու գրեցին թէ մեր նախաձեռնութիւնը դաշնակցականներու զրդումով կատարուած է , հիմայ Մոսկուայի , Թիֆլիսի ու Պաքուի ղեկավարները կասկածանքով պիտի նային այդպիսի նախաձեռնութենէ մը բղխած խնդրագրի մը վրայ , ուրեմն եւ Բաշալեան եւ ես պէտք չէ որ հետապնդենք մեր առաջարկին իրադրժումը , այլ ձգենք որ այդ հարցը օր մը խորհրդային բեթիմի ղեկավարներու ձեռքով պատեհ ըսպէի մը բնականօրէն լուծուի : Իսկ Թիւթիւնճեան

մեզի լիովին համաձայն ըլլալով հանդերձ, կ'եզրակացնէր սահայն թէ այդ հարցը պէտք է յարուցուի երկրին մէջ ապրող Հայութեան՝ եւ ոչ թէ գաղութահայութեան՝ ձեռքով:

Արագածի աշխատակցին եզրակացութիւնը անճիշդ տրամարանութեան մը վրայ կը կրթնէր. ներելի չէ հրաժարիլ արարքէ մը որուն իրաւացի եւ ազգօգուտ ըլլալուն համոզուած ես, որովհետեւ չարամիտ կամ բթամիտ մարդիկ ջանացեր են զայն իրր «դաշնակցական դաւադրութիւն» ցոյց տալ: Ոնդրագրի այն նախադիժին՝ զոր մենք պատրաստած էինք՝ ոգին, չարագրութիւնը, ոճը կը բաւէին ապացուցանելու համար թէ ան՝ դաշնակցական ներշնչման արդիւնք ըլլալէ հետո՝ համահայկական բաղձանք մըն էր Սորհ. Հայաստանի բարեկամ անձերու եւ կազմակերպութեանց կողմէ՝ բանաձեւուած: Գաշնակցականները անշուշտ սկզբունքով համաձայն պիտի ըլլային, ինչպէս որ համաձայն պիտի ըլլային՝ ներքնապէս՝ աշխարհիս բոլոր Հայերը (ներսի թէ դուրսի) բաց ի «միջազգայնական մտայնութիւնը» անբնական չափազանցութեանց տարած սահաւաթիւ ալլասերած Հայերէ, եւ սահայն տեսնուեցաւ Տիթրոյիթի իրենց բողոքի հաւաքոյթին քուէարկած բանաձեւով՝ ինչպէս եւ Հայրենիքի եւ Յառաջի մէջ (Յ. ստորագր.) յողուածներով՝ թէ ինչքան դաշնակցականներուն այդ հարցի հանդէպ բռնած դիրքը, անոր մասին արտայայտուելու իրենց ձեւը տարբեր էին մերինէն: Անոնք Սորհրդային Միութեան կեզր. կառավարութեան հանդէպ թշնամական զրգուիչ ու յարձակողական ձեւով մը կը դնեն հարցը, նոր Սահմանադրութեան բնագրին մէջ այդ քանի մը հայկական հողամասերը Ատրպէճանի եւ Վրաստանի կցուած պահելը՝ հակահայկական պոլշեվիք - թուրք դաւադրութիւն մը հռչակելով եւ այդ դաւադրութեան քանդումը երեք ժողովուրդներուն միջեւ՝ հակառակ կառավարութեան՝ համաձայնութենէ մը յուսալով: Նոր Սահմանադրութիւնը խմբագրողները ո եւ է դաւադրութիւն չեն ըրած՝ ըստ մեզ՝ հայ ժողովուրդին դէմ, պարզապէս անփոփոխ պահած են սքաքու բուօն, զոր նոյնպէս անփոփոխ պահած էին, իրենցմէ առաջ՝ յաղթա-

կան դաշնակիցները: Գալով Նախիջևան - Ծարուրի շրջանին, որ հայ - թուրք պատերազմին ձախորդ վերջաւորութեան հետեւանքով Հայաստանէն անջատուեցաւ եւ՝ առանձին վարչութեամբ՝ Ատրպէճանի հովանաւորութեան տակ դրուեցաւ, ատիկա անշուշտ տեղի չէր ունենար եթէ դաշնակցականները՝ Հայաստանի կառավարութիւնը իրենց ձեռքն ունեցած ատեն՝ աւելի խոհեմ, շրջահայեաց եւ իրատես քաղաքականութեամբ մը վարած ըլլային զործերը: Եթէ անոնք աւելի իմաստուն եւ հեռատես կերպով զործած ըլլային այդ բաղդորոշ բողոքին, հայ - թուրք պատերազմը տեղի չէր ունենար, պոլշեվիք Ռուսիոյ հետ Հայաստանը ինքնաբերաբար եւ լաւագոյն սլայմաններով համաձայնութեան կուգար եւ ոչ միայն Նախիջևան - Ծարուրի շրջանը կը պահէր, այլ եւ Կարս - Սուրմալուն չէր կորսնցներ ու թերեւս Ղարաբաղի, Գանձակի լեռնային մասերը եւ նոյն իսկ Թրքահայաստանէն կտոր մը կը ստանար: Այնպէս որ մենք հարցը բնաւ երբեք չենք տեսներ այն եղանակով որով դաշնակցականները զայն կը տեսնեն, մենք խորհրդային կառավարութեան արդարամտութենէն է որ կը սպասենք այդ հարցին լուծումը եւ ոչ թէ զայն լուծուած կ'ուզենք տեսնել հակառակ այդ կառավարութեան: Գալով «ներսի եւ դուրսի» Հայութեան խնդրոյն, զոր կը յարուցանէ Թիւթիւնձեան իր եզրակացութեան մէջ, անշուշտ այսպիսի խնդիրներու մէջ էական դերը կատարելու իրաւունքը երկրին մէջ իսկ ապրող ժողովուրդինն է: Բայց երբ «դուրսի» Հայութիւնը, հոս ու հոն ցրուած գաղթականներու շնչին թիւ մը չէ, ինչպէս են՝ օրինակի համար՝ Փրանսական ազգին գաղթականները, այլ 700,000 հոգիէ կը բաղկանայ, երբ ան գրեթէ ամբողջ Թրքահայութեան մնացորդն է՝ օտար երկիրներ ապաստանիլ ստիպուած, երբ Հայ ազգին բարոյապէս կէսը եւ նիւթապէս մէկ քառորդն է, այդ տեսակ «դուրսի» Հայութիւն» մը իրաւունք եւ պարտականութիւն ունի այսպիսի համահայկական հարցի մը մէջ գոնէ բաղձանք մը արտայայտելու, խնդրանք մը ներկայացնելու քաղաքական գործութեան մը զոր ան՝ իր ստուար մեծամասնութեամբ՝ մեր

ունեցած միակ Հայաստանին պաշտպանը կը համարի:

Պ. Թէրզրիպաշեան կը դրէ որ Հայրենակցականներու վերջին հաւաքոյթին մէջ մենէ մէկը ըսեր է թէ «երկրացին հակառակ չէ որ (այս հարցին մէջ) իր անունով խօսելու ելլենք»: Մենէ ոչ ոք ըսաւ թէ երկրի ժողովուրդին անունով է որ մենք կը շարժինք, թէ անոր թելադրութեամբ կամ հաւանութեամբ է որ այս դիմումը կ'ուղէինք ընել: Իրաւունք չունէինք այդպիսի բան ըսելու, քանի որ երկրէն մեզի այդ տեսակ ո եւ է թելադրութիւն ընող չէ եղած. մենք ըսինք (ինչ որ բնաւ նոյն բանը չէ) թէ խնդրազիրը զոր կ'առաջարկէինք դրկել Ս. Միութեան կեդր. ղեկավարութեան, համաձայն է՝ ոչ միայն զպատմանցը զազոյթահայութեան, այլ եւ՝ կը կարծենք՝ երկրի Հայութեան՝ որ անցեալին մէկէ աւելի անգամ այս հարցի մէջ իր իրաւունքները պաշտպանելու ջանք ըրած է: Ու Պ. Թէրզրիպաշեան որ իր յօդուածին մէջ ներսի ու դուրսի Հայութեան մասին՝ Թիւթիւնճեանէն շատ տարբեր ոգիով՝ բաւական անճիշդ ու անհարկի ձեւով բաներ կ'ըսէ, չէ քաշուեր նաեւ՝ ամենէն անբարեկամական կոպտութեամբ՝ ըսելու թէ Բաշալեան եւ ես երբ՝ իբր դուրսի Հայութեան մաս՝ այսպիսի նախաձեռնութիւններ կ'առնենք, «ատոնց երկրի Հայութեան բերելիք վնասը հոգեբնիս չեմք ընել, այլ միայն երբ բարիք մը անկից յառաջ գայ՝ անկից օգտուիլ, անով փառաւորուիլ կը խորհիմք»: Պ. Թէրզրիպաշեան թերեւս կը կարծէ թէ Աստուած միմիայն իրեն տուեր է հայրենիքի Հայոց հանդէպ սրտացաւ, հոգածու, խղճամիտ զգացում ունենալու ասանձանշնորհութիւնը: Դուրսի Հայութեան որոշ հատուածներուն մէջ, այո՛, սխալներ երբեմն գործուած են, ու մերթ խոշոր սխալներ, որոնցմէ երկրի Հայութիւնը վնասուած է, եւ ատոնց վրայ եւ Անահիտին մէջ սկսած եմ գրել աւելի քան երեսունհինգ տարի առաջ, երբ Պ. Թէրզրիպաշեան Վանի մէջ զեռ անւարական գործերով միայն կը զբաղէր: Բայց ճիշդ չէ թէ Հայ ժողովուրդին վրայ յիսուն տարիէ ի վեր խուժած աղէտներուն պատճառը միմիայն դուրսի Հայութեան այս կամ այն մասին սը-

խալներն են, ու ճիշդ չէ թէ դուրսի Հայութիւնը միմիայն սխալ բաներ ըրած եւ ներսի Հայութեան միմիայն վնաս բերած է: Հայն ալ բացառիկ կացութիւն ունեցող այն ժողովուրդներէն է, որոնց մէկ ստուար մասը, աննպաստ պայմաններու, դժբաղդ դէպքերու հետեւանքով՝ օտար երկիրները գաղթած ու մնացած է. այդ ժողովուրդներուն երկրէն հեռացած հատուածները յաճախ ամենակարեւոր դեր կատարած են այդ աղգերու վերականգնման կամ զօրացման մէջ: Իր ազատութիւնը կորսնցուցած Իրլանտայի՝ օրինակի համար՝ դաւակներէն երկու երեք միլիոնը Ամերիկա գաղթած էին. Ամերիկայի այդ Իրլանտացիները մեծ բաժին ունեցան Իրլանտայի անկախութեան վերահաստատման համար թափուած ճիւղերուն մէջ: Նոյնպէս՝ Ֆրանսա եւ Ամերիկա գաղթած լեհացիք՝ իրենց հայրենիքի վերականգնմանը մէջ: Եթէ ԺԹ. դարու սկիզբները վերակազմուած փոքրիկ յոյն Տէրութիւնը (որ երկար ու հերոսական պայքարներէ եւ հարիւր հազարաւոր Յոյներու կոտորումէն յետոյ իրականացաւ) մէկ դարու ընթացքին՝ չորս անգամ աւելի մեծ երկիր մը դարձաւ իր շաղատագրուած հողերուն հետզհետէ իր ծոցը դառնալովը, ատոր մէջ ամենակարեւոր դեր խաղացին շաղատագրուած հողերու Յոյները եւ օտար մեծ երկիրներ հաստատուած յոյն գաղթականները: Պաղեստինի մէջ հրէական Տան մը հաստատման գաղափարն ու անոր աստիճանական իրականացումը (որ զեռ երկար տարիներու ճիւղերու եւ ամէն տեսակի զոհարեութեանց միջոցով պիտի հասնի իր լրութեան) ամբողջապէս դուրսի Հրեաներու գործն է: Սորհրդային բեթիմին հաստատումը նախկին ոռու կայսրութեան երկիրներուն մէջ, արդիւնքն է այնքան դուրսի որքան ներսի ոռու յեղափոխականներու գործունէութեան, եւ ան իր յաղթանակին հասաւ դուրսէն ներս մտած եւ գործին գլուխն անցած Լենինին եւ ընկերներուն: Ուրեմն ինչ որ կ'ըսեն Թէրզրիպաշեանները, սկիզբունքով եւ ամէն պարագայի մէջ ճիշդ չէ՝ մերինին պէս կացութեան մը մէջ գտնուող ժողովուրդներուն համար: Դուրսի Հայութիւնը, քանի մը դարէ ի վեր, շատ ձեւերով օգտա-

կար, կենսականորէն օգտակար եղած է ներսի Հայութեան: Նոյն իսկ քաղաքական, ազատագրական նպատակներու ձգտող գործունէութեան մէջ, եղած են արարքներ, ձեռնարկներ, որ ճիշդ էին, բեղմնաւոր էին, եւ կրնային տալ դրական ու զեղեցիկ արդիւնք՝ եթէ զանոնք հասցնէինք իրենց տրամաբանական եզրակացութեան: Այսպէս, Քրանսական կառավարութեան եւ Ազգ. Պատուիրակութեան միջեւ համաձայնութիւնը 1916ին՝ Քրանսական դրօշի տակ Արեւելքի մէջ կոուելու համար հայ կամաւորներով լեզէոն մը կազմելու եւ ասոր փոխարէն դաշնակիցներու յաղթանակէն յետոյ Կիլիկիոյ մէջ Ֆրանսայի հովանոյն տակ հայ ինքնավարութիւն մը հաստատելու, խելացի եւ դարձնական ձեռնարկ մըն էր եւ կրնար յանգիլ լաւագոյն եզրակացութեան մը եթէ Կովկասէն մինչեւ Հայաստան հսկայական հայ պետութեան մը երազը եւ ամերիկեան հոգատարութեան նախընտրութիւնը եկած չըլլային սկսուած գործը քանդել:

Պ. Թէրզիպաշեանի պնդումը թէ սահմանային վէճերու համար է՝ որ 400,000 Հայեր բնաջինջ եղան, նոյնպէս սխալ է բոլորովին: Թաթարներու եւ Հայերու միջեւ զէնքով բաղխումները սկսան մեծ պատերազմէն տարիներ առաջ, ցարական ըստիմ օրով, սահմանային վէճերէ բոլորովին տարբեր պատճառներով: Վրացւոց եւ Հայոց միջեւ յարաբերութիւնները նոյնքան ձգտուած չէին երբ մեծ պատերազմը սկսաւ՝ որքան Թաթարներու եւ Հայոց միջեւ, բայց բարեկամական այլ չէին՝ զանազան պատճառներով, որոնց մէջ սահմանային հարցերը շարժականց քիչ տեղ կը բռնէին: Պատերազմի աւտեն, Հայ ու Թաթար, ու նոյն իսկ Հայ ու Վրացի (դարաւոր պատմութեան մէջ չտեսնուած՝ հրէշային բան) իրարու դէմ կոուելու ելան ոչ թէ միմիայն սահմանային վէճերուն պատճառով, այլ որովհետեւ արդէն իսկ՝ ցարական ըստիմի կնիքիկներուն հետեւանքով երեք դրացի ժողովուրդները՝ ու մանաւանդ իրենց զեկավարները՝ ատելութեամբ լեցուն էին իրարու հանդէպ: Կացութիւնը նոյնը չէ խորհրդային ըստիմի Կովկասի մէջ հաստատուելէն ի վեր, խորհ. ըստիմը խաղաղեցուց

կիրքերը, մօտեցուց երեք ժողովուրդները, մղեց զանոնք իրար լաւ ճանչնալու, իրար զնահատելու, իրարու օգնելու, անոնց յարաբերութիւնները բարեկամական, գործակցական, համերաշխ դարձուց. ատիկա մենք տասն անգամ զնահատած ենք այս թերթի էջերուն մէջ: Երեք դրացի, բարեկամ եւ դաշնակից ժողովուրդներուն միջեւ քանի մը փոքրիկ հողամասերու խնդիր մը լուկ կը մնայ հինէն, որ բարեկամական հաշտ բանակցութիւններով կրնայ լուծուիլ ամենահարուստ ու ընդարձակ հողեր ունեցող Ատրպէճանին ու Վրաստանին եւ զրկուած, կողոպտուած, աղքատ, շատ քիչ հող ունեցող Հայաստանին միջեւ:

Մեր առաջարկը՝ խաղաղ, համեստ, յրստակ, ու եւ է վտանգ չներկայացնող բան մըն էր: Անիկա կը կայանար, կը կրկնեմ, ո՛չ բողոք բարձրացնելու, ո՛չ կռիւ յայտարարելու մէջ, այլ Խորհ. Հայաստանի բարեկամ գաղութահայ տարրերուն կողմէ խնդրագիր մը ուղղելու Խ. Միութեան գերագոյն պետին՝ եւ անոր միջոցով նաեւ Պաքուի եւ Թիֆլիսի կառավարութեանց՝ որպէս զի, Մոսկուայի յառաջիկայ Համաժողովին մէջ նոր Սահմանադրութեան բնագիրը քննուած ու վաւերացուած պահուն, հաճին նկատողութեան առնել ցարական ըստիմի տեսնէն մնացած այդ հարցը եւ անոր տան արդար լուծում մը: Ամենահիւանդ երեւակայութիւն պէտք է ունենալ եւ կամ անդիտակից բայց ամենախոր ստրկամտութեամբ տողորուած պէտք է ըլլալ՝ կարծելու համար թէ՛ ներկայ պայմաններուն մէջ՝ այդ ձեւով յղացուած ու շարագրուած խնդրագրի մը Սթալինին ուղղուելէն Խ. Հայաստանի եւ դրացի երկու Հանրապետութեանց ժողովուրդներուն միջեւ կռիւներ կրնային ծագիլ, թէ ու եւ է տեսակի վնասի ամենայնոք մասնիկը կրնար հասնիլ մեր երկրին ու մեր ժողովուրդին: Կա՛մ խնդրագիրը նկատողութեան պիտի առնուէր ու թերեւս ու եւ է չափով դրական արդիւնքի պիտի յանգէր, որմէ մեր երկիրը պիտի օգտուէր, եւ կա՛մ պարզ ընթերցումէ մը յետոյ զամբողջը պիտի նետուէր, առանց Հայաստանին ու եւ է վնաս պատճառելու, բայց գոնէ պիտի ծառայէր ցոյց տալու որ հայ ժողովուրդը այդ

հին անարդարութեան դարձանձմանը յոյսն ունի միշտ եւ այդ յոյսը ունի՝ մասնաւորապէս ի նկատի ունենալով Ս. Միութեան բեթիմի արդարամիտ ոգին:

Մեր ձեռնարկը ապարդիւն չմնաց: Պայ-  
քարի փաստացի, վճիտ ու վեհոյի յօդուածնե-  
րը, որոնք արտասահմանի Հայութեան ամենէն  
լուրջ կուսակցութեան, ազգասիրական խոր եւ  
իմաստուն զգացումով մը Սորձ. Հայաստանի  
թանկագին իրականութեան կապուած կուսակ-  
ցութեան այս հարցի հանդէպ ճշմարիտ դիրքը  
կ'արտայայտէին, իբր այդ անշուշտ որոշ չա-  
փով մը նկատի պիտի առնուին Մոսկուայի  
կեդր. կառավարութենէն եւ կովկասեան կա-  
ռավարութիւններէն:

Հոս՝ փակադժի մը մէջ ըսեմ որ ես ինքս,  
բաց ի հաւաքոյթներու եւ մամուլի մէջ ունե-  
ցած արտայայտութիւններէս, Պ. Պեթիային  
զրկեցի Փրանսերէն ընդարձակ նամակ մը, ի  
պատասխան իր Փրաւտայի յօդուածին ինձի  
վերաբերեալ հատուածին: Իր յօդուածին այդ  
հատուածը հիմնուած էր սխալ տեղեկութեանց  
եւ իմ կողմէ ողբացեալ Սանճեանին ուղղուած  
նամակներու կրճատուած ու խեղաթափուած  
թարգմանութեան մը վրայ: Վստահ չըլլալով  
որ Արագածի մէջ այդ մասին գրածս հարազատ  
թարգմանութեամբ մը իրեն հաղորդուած է,  
պարտք համարեցայ ուղղակի իրեն գրել, լու-  
սարանելու համար կարգ մը կէտեր որ իրեն  
անճիշդ կերպով ցոյց տրուած էին, ատոնց  
կարգին՝ խօսելով նաեւ լեոնային Ղարաբաղի,  
Ախալքալաքի, Նախիջևանի, լեոնային Գան-  
ձակի հարցերուն վրայ, ցոյց տալով որ այդ  
հարցերուն մասին Մոսկուայի, Թիֆլիսի եւ  
Պաքուի կառավարութեանց զիմէն ու արդար  
լուծում մը խնդրելը ոչինչ ունէր «նացիոնա-  
լիստական», «պուրթուական», աշխարհակա-  
լական, եւ թէ կովկասի երեք գրացի ու եղբայ-  
րականօրէն դաշնակից հանրապետութեանց  
աւելի քան երեք սերտ կապերով իրարու կապ-  
ուած մնալուն նպաստող բաղձանք մըն էր:

Ամենակարեւոր արդիւնք մը զոր յտնաջ  
բերաւ մեր ձեռնարկը, Ս. Դ. Հնչակեան կու-  
սակցութեան կեդրոնական վարչութեան պաշ-  
տօնաթերթին վերջնութեւ թիւի խմբագրականն

է, զոր Փարիզի Արագածը արտատպեց: Այդ  
յօդուածը մեր առաջարկը չի յիշատակեր, բայց  
անոր մէկ անուղղակի հետեւանքն է, կամ ամէն  
պարագայի մէջ՝ անոր մէկ հաստատումն ու  
իրականացումն է: Սոցիալ - Դեմոկրատ Հնչակե-  
ան կուսակցութիւնը, որ քանի մը տարիէ ի  
վեր Ամերիկայի համայնալար կուսակցութեան  
հետ ալ կապուած է՝ իր ազգային ուրոյն գէմ-  
քը պահելով հանդերձ, այդ յօդուածին մէջ՝  
յստակօրէն եւ արիօրէն ճշմարիտ հայ համայ-  
նալարի պէս, — եւ ոչ թէ Չանգուի անկիրթ ե-  
րախաներուն «հայլեզուեան թութակի» թոթո-  
վումներովը կամ նոր Երկիրի անդեկ պատեհա-  
պաշտ գրչակներո՞ւն հայհոյանքներովը — այդ  
արդարութեան հարցը մէջտեղ կը դնէ:

«... Մարդկային իրաւունքներու նուիր-  
ուող խորհրդային նոր Սահմանադրութիւնը  
սակայն իր ներկայ ձեւին մէջ մեր համոզումով  
թերի է, սոցիալիստական արդարութիւնը իր  
ԱՄԲՈՂՁՈՒԹԵԱՄԲ չի գրսեւորեր: Սորձ. Հա-  
յաստանը անկախ հանրապետութեան մը վերա-  
ծելը ճիշդ է որ սոցիալիստական Արդարութե-  
նէ կը բղխի, բայց ատով ազդերու ինքնորոշ-  
ման հարցը իր ամբողջական լուծումը չ'ստա-  
նար, երբ հայ ժողովուրդի պատմական իրա-  
ւունքներէն կարգ մը հողամասերու Սորձ. Հա-  
յաստանէն անջատումը կը նուիրագործէ: Սո-  
ցիալիստական իրաւակարգի տակ անարդարու-  
թիւն, իրաւունքներու անտեսում, ըլլայ այդ  
անհատական թէ ազգային, գոյութիւն պէտք  
չէ ունենան: Ազդերու իրաւունքները լիակատա-  
րօրէն յարգուելու են, բոնի կամ արուեստա-  
կանօրէն անջատուած հողամասեր վերագար-  
ձուելու են իրենց տէրերուն, որպէսպի Արդա-  
րութիւնը իր բարձրութեան վրայ կանգնի:  
Մենք այս չենք ըսեր թշնամական կամ աէգայ-  
նական-նուաճողական ձգտումներէ տարուած,  
ՈՉ ԵՐԲԵՔ: Սորձ. Միութեան հանդէպ մեր  
անշահախնդիր կեցուածքը, անոր պաշտպանու-  
թեան ուժղնօրէն մեր նուիրումը, որ կը խորա-  
նուս սկզբունքային տեսակէտով, կը մնայ ա-  
նեղձ, անսասան: Բայց այս պատճառ մը չէ որ  
երբ Սոցիալիստական Արդարութիւնը հոն կը  
կազայ, իր լրութեամբը չի յայտնուիր, մեր  
գիտողութիւնները, քննադատութիւնները չը-

նենք, չպահանջենք որ մեր ընկերները այդ Արդարութիւնը կիսամեծ չձգեն կապիտալիստական աշխարհի առջև: ... Խորհ. նոր Սահմանադրութիւնը երբ իր մէջ սպրդած այդ անարդարութիւնովը վաւերացուի ու զործադրութեան գրուի, խորհրդային իրաւակարգի պայծայ դիմագիծը ստուերելու բնոյթէն զերծ պիտի չըլլայ» եւն., եւն.:

Այսքան յստակութեամբ եւ ուժգնութեամբ այդ խնդիրը իր պաշտօնաթերթին մէջ զնոյ կուսակցութիւն մը հաւանական է որ նոյն ոգւով նամակ մըն ալ զրկած ըլլայ Խ. Միութեան կեդր. կառավարութեան. բայց եթէ ըրած իսկ չըլլայ զայդ, այդ յօդուածը բաց -- նամակ մըն է Մոսկուայի, Թիֆլիսի եւ Պարբուի կառավարութեանց ուղղուած:

Մեր ձեռնարկը ուրեմն, հակառակ կարգ մը կարծամիտ կամ նենդամիտ մարդոց հակառակութեան, նորէն որոշ չափով իր նպատակին հասած է:

Բառ մը եւս՝ փակելու համար անվիճելի հարցի մը շուրջ բացուած այդ տարօրինակ ու ցաւալի բանավէճը:

Պ. Թէրզիպաշեան կը գրէ իր յօդուածին վերջը՝ «Երկրացին վստահի՛ արտասահմանի քաղաքագէտներուն: Ատիկա հայ ցեղին բնաջնջումը պիտի նշանակէր:» Ոչ ոք ըսաւ թէ երկրացին իր շահերուն պաշտպանութիւնը պէտք է արտասահմանի Հայերուն յանձնէ. անշուշտ իր ճակատագրին զեկավարութեան մէջ էական դերը ինքն իսկ պէտք է կատարէ: Երկրացին սակայն երբեք չ'արհամարհեր — եւ իրաւունք ունի — արտասահմանի հարիւր հազարաւոր Հայութեան բարոյական ու նիւթական, մտաւորական ու նոյն իսկ որոշ պարագաներու մէջ քաղաքական աջակցութիւնը, երբ ան կ'ընծայուի իմաստնօրէն, անշահախնդրօրէն, եղբայրօրէն, այնպէս որ երկրացիին համար այդպիսի աջակցութենէ մը, զործակցութենէ մը՝ ոչ մէկ բնաջնջումի վտանգ կ'ընայ յառաջ գալ, այլ՝ մերթ՝ որոշ չափով օգուտ միայն: Սակայն եթէ բոլոր Հայերը, Հայկէն մինչեւ այսօր, Պ. Թէրզիպաշեանի մշտապէս ժխտական, յաւերժօրէն համակերպական մրտայնութիւնն ունեցած ըլլային, հայ լեզուն,

հայ մշակոյթը եւ հայ ազգն իսկ շատոնց ձուլուած, կորած, անհետացած կ'ըլլային:

Մեր առաջարկած խնդրագրին ուղարկումէն ո եւ է աղէտ յառաջ չէր կրնար գալ, բայց իրական աղէտ մը, բարոյական մեծ աղէտ, արդէն տեղի ունեցեր է Երեւանի մէջ՝ բոլորովին ուրիշ պատճառներով: «Աղէտ»էն ուրիշ բառ դժուար է գտնել որակելու համար ծանօթ տաղանդաւոր գրողներու խումբի մը իրենց նոյնքան ծանօթ եւ արժէքաւոր եղբայրակիցներուն կողմէ ամենածանր ամբաստանութիւններով Գրողներու Միութենէն արտաքսուած:

Այդ քսումնելի տուած սկսաւ Նաիրի Զարեանի մէկ զգուելի յօդուածով, որ երեւցաւ Խորհ. Հայաստան օրաթերթին մէջ եւ ուր Խ. Հայաստանի եւ հայ բովանդակ ժողովուրդի այժմեան մեծագոյն գրողներէն մին, Ակսել Բակունցը, աներեւակայելի կատաղութեամբ կը քարկոծուէր իբր «գաշնակցականամիտ» (.), իբր «նացիոնալիստ» եւ «տրոցկիստ» (.'.'), եւ ուր նոյնպէս կը դատաւիտուէին երկու գրողներ որ ցարդ ծանօթ էին իբր ջերմ համայնավարներ եւ որ Խ. Հայաստանի գրական ու բանասիրական շարժման իրական ծառայութիւններ մատուցած էին, Դրաստամատ Սիմոնեան եւ Ալազան:

Այս կամ այն գրողին ինչ ինչ հատուածներու մէջ «նացիոնալիզմ»ի հեռքեր փնտռելը Խորհ. Հայաստանի քննադատներէն, գրողներէն ուրիշներ ալ ըրած են արդէն վերջին տարիներուն, նոյն իսկ ոմանք անոնցմէ որ այժմ ամբաստանեալներու շարքին մէջ են. ատիկա սակայն գաղափարաբանական վէճի սահմանին մէջ մնացած էր, մահացու ամբաստանութեան ծանր ձեւը չէր առած՝ ինչպէս այս անգամ: Այսօր, այն միջոցին երբ ամբողջ Խորհ. Միութեան մէջ, Զինովիէվեան խումբին դատուելէն ու պատժուելէն ի վեր, ամէն տեղ Թրոցկիստներ կը փնտռուին ու կը բանտարկուին, կ'աքսորուին կամ կը զնդակահարուին, գրող մը որ երկարապատուժ յօդուածով մը Խորհ. Հայաստանի պաշտօնաթերթին մէջ իբր Թրոցկիստ, այսինքն իբր Սթալինին դէմ դաւող կ'ամբաստանէր իր երեք հանրածանօթ եւ արժէքաւոր եղբայրակիցները, ատիկա ահաւոր եւ աննախըն-

Թաց բան մըն էր: Բայց, ամենէն անախորժ սպաւորութեամբ կարդալով հանդերձ այդ թունալից յօդուածը, անձնական ատելութեան բացառիկ պարագայ մը լոկ ուղեցի տեսնել ատոր մէջ, եւ յուսացի բոպէ մը որ իբր այդ՝ կը մնար այդ յօդուածը անարձագանդ եւ անհետեւանք: Բայց ահա քիչ օր յետոյ կարդացինք՝ զարհուրանքով՝ Խորհ. Հայաստանին մէջ տեղեկատուութիւնը Գրողներու Միութեան այն նիստին, ուր ոչ միայն Նաիրի Զարեան, այլ — անհաւատալի՛, անկարելի՛ բան, — մեծ տաղանդով գրողներ, հին եւ նոր, Դերենիկ Դեմիրջեան, Ստեփան Զօրեան, տիկին Զապնի Եսայեան, Գեղամ Սարեան, Տարօնցի, որոնք, նուազ ծանօթ քանի մը ուրիշներու հետ, կ'ամբաստանէին իրենց հանրածանօթ եւ ցարդ ամենքէն սիրուած, գնահատուած, յարգուած պաշտօնակիցները՝ Բակունց, Դրաստամատ Սիմոնեան, Գուրգէն Մահարի, Վաղարշակ Նորենց, Ալազան, Վահան Թոթովենց, ինչպէս եւ Հ. Մկրտչեան, Գ. Վանանդեցի, Խորէն Սարգսեան գրական քննադատները՝ իբր դաւադիր եւ հակայեղափոխական խմբակ մը (.'.) որ Գրողներու Միութեան մէջ որպէս թէ «Թրոցքիստական — նացիոնալիստական բոյն մը կազմեր է» եղեր, եւ կ'որոշէին այդ «յանցաւորներուն» արտաքսուածը Գրողներու Միութենէն:

Արտաքսել գրողներ այդ Միութենէն՝ զանոնք անօթութեան դատապարտել է. իսկ ներկայ պայմաններուն մէջ՝ այդպիսի ծանր ամբաստանութեամբ զանոնք արտաքսել, ամենամեծ վտանգներու ենթարկել է զանոնք: Բոպէ մը տարակոյս չունիմ որ այդ բոլոր ամբաստանուածները — որոնց իսկական յանցաւորութեան ո եւ է փաստ չկայ մէջտեղ գրուած, — ոչ մէկ կապ ունին ո՛չ Թրոցքիովին, ո՛չ ալ Դաշնակցութեան հետ (այդ մարդիկը մեծ մասամբ մօտէն ճանչցած ենք, իրենց գրուածքները ուշադրութեամբ կարդացեր ենք, յայտնի է որ անոնք ամէն ինչ են բացի Թրոցքիստէն ու Դաշնակցականէն. եւ ինչո՞ւ, տէ՛ր Աստուած, այդ մտաւորականները որ Սթալինի գերագոյն ղեկավարութեան տակ գտնուող Խ. Միութեան հայկական բաժնին մէջ ամէն խրախուսանք եւ

օգնութիւն կը պանէին, խաղաղ մտքով, եւ ունեւորով, ոգևորութեամբ կ'աշխատէին, կ'արտադրէին, հեռուոր ու դաւադիր, բմբոստ թըրոցքիին հետ ըլլալու շափ անազնիւ ու անխելք պիտի ըլլային: Իսկ եթէ մերթ իրենցմէ ոմանց ինչ ինչ էջերուն մէջ «հայկական զգայնութիւն» մը կը թրթռար, ատոր համապատասխան ուսակական զգայնութիւնը միթէ չէ՞նք գտներ ամբողջ Խ. Միութեան պաշտած Կորքիի գրուածքներուն մէջ. միթէ նմանօրինակ էջեր, որ ազգայնական» չեն, այլ «մարդկային», չէ՞ կարելի գտնել նաև զիրենք ամբաստանողներէն ոմանց այս կամ այն գործին մէջ: Եւ ատիկա յանցանք չէ արդէն, այլ երեւոյթ մը որ ամենքին ալ պատիւ կը բերէ. որովհետեւ ճամբարիտ արուեստագէտը, դրագէտը՝ միջազգայնական մտայնութիւն կ'ունենայ, իր կարեւորագոյն գործերը յղացած ատեն, բայց իր արտայայտութեան եղանակին մէջ անձնական խաւերուածքին ու ցեղային շեշտին, տեղական գոյնին կնիքը կը դնէ, որով եւ ինքնատիպ կը դառնայ, ուրոյն արժէք կը ստանայ, կենդանի գործ կ'արտադրէ: Անկարելի բան է, ինձի համար որ այդ երկու խումբի գրողները տեսայ հոն՝ եղբայրներու պէս միացած, որ անոնցմէ ոմանց ամենաազնիւ նկարագիրը շատ մօտէն ճանչցայ, ընդունիլ որ վարպետ գրող Դերենիկ Դեմիրջեաններն ու Զօրեանները, իրենց տաղանդաւոր ընկերներ Բակունցը եւ Թոթովենցը հոչակեն դաւաճան, ու դատապարտեն Դր. Սիմոնեանը, Խ. Սարգսեանը, Գ. Վանանդեցին, Հ. Մկրտչեանը, որոնք խորհ. բեթիմով ոգևորուած աշխատասէր, խանդավառ բանասէրներ, քննադատներ, ուսումնասիրողներ էին. ինձի համար՝ անկարելի է ընդունիլ որ Գեղամ Սարեան եւ Տարօնցի, երկու երկտասարդ գմայլելի բանաստեղծները Գրողներու Միութենէն որոշեն իբր յանցաւոր արտաքսել իրենց թանկագին քնարակից Նորենցը, Մահարին, Ալազանը (երեքն ալ պատերազմի ատեն թրքական արհաւիրքէն ճողոպրած եւ կոպիտա սպաստանած պատանիներ, եւ որոնցմէ Նորենցն ու Ալազանը՝ իրենց անձնական արտադրութեան արժէքէն զստ՝ արեւմտահայ գրողները Խ. Հայաստանի մէջ ծանօթացնելու

համար ա՛յնքան աշխատեցան) : Այդ բոլորը, կը կրկնեմ, ամբաստանող եւ ամբաստանուող նոյն միջավայրին գաւակներն են, եղբայր են, նոյն յատկութիւններն ու թերութիւններն ունին, իրար կը լրացնեն, անոնց միջեւ այսպիսի ահռելի պառակտում մը անբարոնելի է ինծի համար : Ինծի կը թուի թէ եղբրական թիւրիմացութիւն մը դեր կատարած է այդ պատմութեան մէջ, եւ թէ քիչ օրէն պիտի իմանանք որ այդ բոլոր արտաքսուած գրողները — որ յամենքն ալ արժէքներ են, ոմանք շատ մեծ, — նորէն հրաւիրուել են Գրողներու Միութեան մէջ իրենց տեղը գրաւելու :

Արտաքսուածները պաշտպանելու եւ դանոնք արտաքսողները դատաւիտելու համար չէ որ կը գրեմ այս տողերը : Գիտեմ որ այդ դատապարտուածներուն պաշտպանուելը մեզմէ, որ հիմայ հոն ոմանց կողմէ «պուրժուա», «նացիրոնալիստ», «հակայեղափոխական» կը համարուինք, կրնայ թերեւս նոյն իսկ միասել անոնց : Խ. Հայաստանի ամբողջ գրական դասուն պատիւն է որ կը պաշտպանեմ ես, հայ գրականութիւնն է որ կը պաշտպանեմ, որովհետեւ ատոնք ուժեր են, ոմանք՝ շատ թանկագին, այլք յարգելի, անվիճելիօրէն դնահատելի եւ օգտակար, ուժեր որ մեր բովանդակ ազգին կը պատկանին, ուժեր որոնք դեռ շատ կարելոր ծառայութիւններ կրնան մատուցանել մեր գրականութեան : Եթէ իրենց արտաքսման հետեւանքով՝ կորչին փճանան այդ գրողները, ամբողջ հայ ժողովուրդը սուղի պիտի մտնէ, եւ պիտի ստիպուինք ըսել թէ 1915ի ողբերգու-

թիւնը կը սկսի կրկնուիլ, եւ այս անգամ Հայ Հայու ձեռքով նահատակուելով . . . :

Կոչում կ'ընեմ Խորհ. Հայաստանի այն մտաւոր ղեկավարներուն որոնց անունը չգրտանք՝ բարեբաղդարար՝ ո՛չ ամբաստանող ո՛չ ամբաստանուած խումբին մէջ, ու նոյն իսկ անոնց որ իբր ամբաստանող ներկայացուած են լրագրին տեղեկատուութեան մէջ, եւ որոնք ապահովապէս գիտեն թէ յանցանք չունին իրենց իբր յանցաւոր հետապնդուած ընկերները, կոչում կ'ընեմ իրենց՝ կարելին ընել դարմանելու համար կատարուած շարիքը : Կոչում կ'ընեմ մանաւանդ Խ. Հայաստանի այժմեան երկու զլխաւոր քաղաքական ղեկավարներուն, Հայաստանի կոմունիստ կուսակցութեան ընդհանուր քարտուղար Ամատունիին եւ վարչապետ Գուլոյեանին, զոր իբր մեր հայրենիքի երկու գերագոյն վարիչները խորապէս կը յարգենք ամենքս ալ, եւ կը խնդրեմ որ հաճին վերաքննել այդ հարցը, եւ պիտի տեսնուի ապահովապէս որ այդ ամբաստանուածները բոլորովին անմեղ են, ու թոյլ պիտի տրուի այդ գրողներուն, որոնք Հայաստանի մտաւոր կեանքի է՛ն աղուոր դարգերէն են եւ ոմանք փառքերէն են, դառնալ իրենց տունը եւ շարունակել իրենց գրական ազնիւ ու գեղեցիկ գործը : Ատիկա Ղարաբաղին կամ Նախիջևեանին մայրահայրենիքի ծոցը վերադարձին չափ կարելոր ու բերկրառիթ դէպք մը պիտի ըլլայ գրեթէ՝ ամբողջ հայ ժողովուրդին համար, եւ բարոյապէս՝ թերեւս աւելի կարելոր ու բերկրառիթ դէպք մը :

Ա. ԶՊԱՆԵԱՆ